



Երևան, 20 Մարտ, 2017

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՅԹ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 103

ԱՍՏՈՒԾՈՅ ՍէՐԸ

Օրինաբանէ Տէրը, ո՞վ իմ անձս,
եւ մի՛ մոռնար անոր բոլոր բարիքները:
Ան է որ կը քաւէ բոլոր մեղքերդ,
կը բժշկէ բոլոր իհիանդութիւններդ:
Ան է որ կեանքդ կը փրկէ կորուսփէն,
եւ իր սիրովն ու գթութեամբը կը պարուրէ քեզ:
Ան է որ բարիքներով կը լեցնէ քու կեանքդ,
այնպէս՝ որ միշպի երիփասարդ մնաս, արծիւներուն պէս:
Ինչպէս հայր մը կը գուրզուրայ իր զաւակներուն վրայ,
անյպէս Տէրը կը գուրզուրայ իրմէ ակնածողներուն վրայ,
որովհեքրե ինք լաւ զիտք մեր կազմուածքը,
եւ չի մոռնար որ հողեղէն ենք:
Արդարեւ մարդուս կեանքը խոփի կը նմանի,
կը ծաղկի այնպէս՝ ինչպէս վայրի ծաղիկը.
Երբ խորշակը անոր վրայ կը փէ՛
ալ կը դադրի գոյութիւն ունենալէ,
անոր դերն իսկ չես զիտքեր:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՅԹ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, առու աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալփայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսոս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Զրիստոս,
աշ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ,
ի նսցել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ
ՀԱԿՈԲՈՍ ՏԵՍՈՆԵՂԲՈՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
4:11-17

ՄԻՌ ԴԱՏԷՔ ԶԵՐ ԵՂԲԱՑՐՆԵՐԸ (4:11-12)

Յակոբոս Առաքեալ ինչ որ լսած էր Քրիստոսէն, ու ինչ որ սորված էր Հին Կրակարանէն այդ է որ անզամ մը եւս կը փոխանցէ իր ընդհանրական նամակով հաւաքացեալներուն: Պէտք է ըսել, որ Յակոբոս Առաքեալի այս նամակը գործնական թելադրութիւններ են փրուած հաւաքացեալներուն: Ահա այդ թելադրութիւններէն մէկն է դափելու վիճակը: Ներկայացնելէ յեպոյ, թէ հաւաքացեալը երբ Ասքուծոյ բարեկամ է, կը նշանակէ աշխարհին թշնամի է, ինչպէս նաև հակառակը, աշխարհին բարեկամ, կը նշանակէ Ասքուծոյ թշնամի: Ամենակարեւորը երբ հապուածը կ'եզրակացնէր ըսելով. «**Դուք ձեզ խոնարհեցուցէք Տիրոջ առջեւ,** եւ **ինք ձեզ պիտի բարձրացնէք» (4:10): Այս երեւոյթը քանի մը առիթներով կը յիշեցնէ Առաքեալը, ”խոնարհեցէք, ձեր անձերը խոնարհեցուցէք”, որովհետու այդ իսկ քանալին է բարձրացնալու, քանալին է հետու մնալու կրիներէ ու հակամարդութիւններէ, քանալին է դափելու, քանալին է Ասքուծոյ նմաննելու: Քրիստոս պիտի ըսէ. «**Ինձմէ սորվեցէք, որովհետու հեզ եմ եւ սրբով խոնարհ» (Մփթ 11:29):****

Սա կը նշանակէ, որ Յակոբոս Առաքեալի ուսուցումներու հիմքը Քրիստոսի ուսուցումներն են: Ահա այդ ուսուցումներէն մէկն ալ դափելու հարցը: Ասիթով մը Քրիստոս պիտի ըսէք. «**Մի դափէք ուրիշները, որպէսզի Ասքուծ ալ ձեզ ցապէք:**

Նախ, դափել կը նշանակէ.

ա. Վրժեւորել, խորհիլ, մքածել

բ. Դար վարել, դարասարան գեսնել

գ. Դարապարփել

Առաջինի պարագային, որպէս մարդ արարած մեր քանականութիւնը կը թոյլափրէ, որ արժեւորում մը կապարենք մեր կապարածին, մեր խօսածին եւ մեր խորհածին մասին:

Երկրորդ պարագային, քաղաքական կամ եկեղեցական հասկացողութեամբ Ասքուծոյ գուած օրէնքներուն համաձայն, այդ օրէնքներուն պաշտօնեային պարփականութիւնն է Ասքուծոյ այդ օրէնքներուն հիման վրայ դարասարան գեսնելը: Ինչպէս անցեալին, Հին Կրակարանին մէջ, Ասքուծ Մովսէսին գուած օրէնքներ եւ իրեն օգնականներ, որպէսզի անով ժողովուրդը դաստիարակէին եւ ի պահանջել հարկին նաև դարասարան գեսնելին: Իսկ Նոր Կրակարանի պարագային Քրիստոս ինք այդ իշխանութիւնը պիտի գուած իր աշակերպներուն, անոնց ճամրով նաև Եկեղեցին, ըսելով. «**Ինչ որ կապէք կապուած ըլլայ, իսկ ինչ որ արձակէք արձակուած ըլլայ:**» Հետեւարար, Եկեղեցւոյ իշխանութեան յագուէ է դարասարան գեսնելը, սակայն այս պարագային ոչ քաղաքական հարցերու շուրջ, այլ՝ հոգեւոր, բարոյական, կանոնական ինչպէս նաև ուսուցողական, վարդապետական:

Միւս կողմէ, Քրիստոս կը զգուշացնէ անհարական դարասարան ընելի, որովհետու յաճախ անհարական դարասարանները խախութ են, որովհետու կը հիմնուին արտաքինին, եւ գիրենք թէ արտաքինը յաճախ նաև խարուսիկ կրնայ ըլլայ: Ագոր համար ալ, քանի Ասքուծ ինք գիրէ նաև մարդուս ներքինը, ուստի աւելի ճիշդ պիտի ըլլայ Ասքուծոյ յանձնել դարասարանը, որովհետու Ան մարդոց սրբին համաձայն կը դափէ:

Այս բացագրութեան լոյսին գուակ, Յակոբոս Առաքեալ ալ կ'ըսէ. «**Իրաք մի՛ բամբասէք: Ով որ իր եղբայրը կը բամբասէ կամ կը դափէ, Օրէնքը բամբասած կամ դափած կ'ըլլայ: Իսկ եթէ Օրէնքը կը դափես, կը նշանակէ Օրէնքը գործադրողը չես, այլ՝ անոր դարաւորը» (11 հմր): Այս արդայայցութեամբ, կը նշանակէ բամբասելը համազօր է դափելուն, որովհետու երբ առանց սպասելու անմիջապէս կը հասնինք եզրակացութեան, առանց լսելու ճշմարդութիւնը, արդէն դարասարան ըրած կ'ըլլանք: Դարարաններու պարագային վճիռը կը փրուի երբ բոլոր կողմերը կը լսեն ըսդ այնմ կողմնորոշուելու: Իսկ բամբասանքի պարագային առանց կողմերը լսելու անմիջապէս եզրակացութեան կը հանգինք եւ արդէն կը դափենք: Ահա այն ապեն մենք զմեզ դարասարան գետ դափաւորի գետ դրած կ'ըլլանք, որ արդէն կը նշանակէ մենք զմեզ կը հարենք, որովհետու մենք դարասարան չենք, Տերը ինքն է Արդար Դարաւորը: Եւ այդ ձեւով մենք զմեզ բարձրացուցած կ'ըլլանք, փոխանակ խոնարհեցնելու, որպէսզի Ասքուծ ինք մեզ բարձրացնէ: «**Խոնարհեցուցէք ձեր անձերը Տիրոջ առջեւ,** եւ **ինք ձեզ պիտի բարձրացնէք» (4:10): Սա ցոյց կու գուակ, որ եթէ երբեք մենք զմեզ լաւ կը ճանչնանք, արդէն կը սկսինք լուր մնալու ուրիշներու****

սխալին դիմաց, եւ անմիջապէս չնսփելու Դապրատրի աթոռին: Այս երեւոյթը երբեք ալ գլկարութեան կամ մեղմութեան նշան չէ, այլ Քրիստոսանման ըլլալու վիճակ է:

Բ Օրինաց 32:39: Սիալ չհասկնանք, երբ Յակոբոս կ'ըսէ. «**Միակ Օրէնսդիրն ու Դապրատրը, Ասպուած է**», ուրեմն կը նշանակէ միւս դապրաները ի օրու չե՞ն: Ընդհակառակը, Ասպուած Ինք գրուա մարդուն օրէնսդրական կանոններ, որպէսզի չարերը պարժեն, իսկ արդարները հապուցանեն: Իսկ այս բոլորը իրենց արմաքը ունին Ասպուծոյ գրուած Օրէնքին մէջ, որուն պէտք է հեփեւի մարդը: Միւս կողմէ, երբ Քրիստոս իր աշակերպներուն կ'ըսէ. «*Մի վախնաք անոնցմէ, որ միայն մարմինը կը սպաննէ, այլ վախնցէ անկէ որ հոգին գեհենի արժանի կը դարձնէ»» (Ղուկ 12:4-7), որովհետեւ այդ իսկ է ճշմարիփ ու վերջին դապրատանը: Ֆիշենք Քրիստոսի հետ խաչակից աւագակը, որ մարդկային դապրանի համաձայն մահապափիծ սպացաւ, բայց Քրիստոսի դիմելով արքայութեան արժանացաւ: Պողոս Առաքեալ այնքան յսպակ կ'ըսէ. «*Ժամանակէն առաջ մի՛ դարձէ մինչեւ որ Տերը զայ, որ մարդոց մութ գաղղնիքները լոյսին պիփի բերէ» (Ա Կորնթ 4:3-5): Ուրեմն, փոխանակ դապրատրի աթոռին նսփելու, Սիրոյ աթոռին նսփինք:**

ՅՈՅՍ ՄԻ՛ ԴՆԵՔ ՎԱՐՈՒԽՆ ՎՐԱՅ (4:13-17)

Այս հապուածով Յակոբոս Առաքեալ կու զայ ներկայացնելու այն մարդիկը որոնք կը ծրագրեն զալիք օրերը, սակայն առանց ի մտի ունենալու Ասպուծոյ ներկայութիւնը այդ բոլորին մէջ: Յակոբոս Առաքեալ երբեք դէմ չէ կազմակերպուած ըլլալուն, ծրագրուած աշխապանքին, այլ՝ դէմ է այն երեւոյթին երբ մենք կը սկսինք այնպէս մը ապրիլ, որ արդէն ամէն ինչ մեր ձեռքին մէջ է: Մենք ենք գրերը մեր կեանքին: Ընդհակառակը, պէտք է ի մտի ունենանք, որ մենք չենք մեր կեանքերուն գրերը: Մենք չենք մեր օրերը ճշդողը, այլ՝ Տերը ինք: Փոխանակ պայքարելու մեր անկարողութեան ապագան գուշակելու, խոսքովանինք եւ ընդունինք որ մեր կեանքերը Ասպուծոյ ձեռքին մէջն են: Յակոբոս Առաքեալ կը ներկայացնէ այնպիսի մարդիկ, որոնք համոզուած են իրենց կարողութիւններով, սակայն գրեղեակ չեն իրենց բղիքուն ըլլալու վիճակէն: Անոր համար ալ Յակոբոս Առաքեալ կու զայ յիշեցնելու, որ քանի վաղուան մասին գրեղեակ չենք, անոր համար ալ յաճախ կը փորձենք գրեղեակ ըլլալ անօրինական ձեւով, զարգուիլի, առաւել եւս, մեր ապրած կեանքն ալ կարձ է ու վաղանցուկ, ուսպի ամենաճիշտ ձեւը պիփի ըլլայ ըսել: «**Եթէ Տերը կամենայ՝ կ'ապրինք եւ այսինչ կամ այնինչ բանը կ'ընենք**» (14-15 հմ): Ժողովրային ասացուածքով. «*Խորհուրդ մարդկան, կամք Ասպուծոյ»:*

Պէտք է ի մտի ունենանք, որ ամէն մէկ օր որ կ'ապրինք նուէր է, պարգեն է Ասպուծոյ կողմէ գրուած մեզմէ իրաքանչիրին, անոր ցոյց գրալու Իր սէրը, հոգածութիւնը, ողորմութիւնը հանդեպ մարդ արարածին: Անով ցոյց գրալու թէ գրակալին ծրագիրներ եւ նպագրակ ունի իրաքանչիրիս համար: Երբոր որ կ'ըսէնք Ասպուծոյ կամքին համաձայն, չի նշանակեր, որ այդ կամքը անորոշ է կամ անձանօթ, որովհետեւ Ասպուած մարդկային պակմութեան մէջ յայգննեց Իր կամքը, որպէսզի ըսպ այնմ մենք կարենանք ճշել մեր արաքներն ու պահուածքը: Երբ կ'ըսէնք թէ այս ինչ բանը պիփի ընենք, ընենք այնքան որքան պիփի չխալթարէ ու չխանգարէ Ասպուծոյ պապուիրանը կամ Ասպուծոյ յայգնութիւնը: Օրինակ, եթէ Ասպուծոյ կամքն է որ սուրբ կեանք ապրինք, ուրեմն ճիշդ ըլլալ անսուրբ կեանք ապրիլը: Յաճախ հասկնալու համար թէ Ասպուծոյ կամքն է կամ ոչ, պէտք է սպասել գիբնանք, երբ մանաւանդ՝ որոշում է որ պէտք է առնենք: Միշտ յուսալով որ Ասպուած Ինք մեզ պիփի առաջնորդէ դէսպի բարին ու դէսպի խաղաղութիւնը: Կը նշանակէ ամբողջութեամբ Ասպուծոյ գրամադրութեան գրակ դնելու մենք զմեզ, որ Ինք գիբէ մեր պէտքերն ու կարիքները:

Ամբարբաւան կերպով ծրագրելը չարէն է: Որովհետեւ մենք զմեզ այնպէս կը ներկայացնեն որ մենք ամենակրող, ամենազօր եւ ամենագէպ ըլլայինք: Կարծէք մենք ըլլայինք մեր վախճանը որոշողը: «Ես ըրի» արփայայփութիւնը, որ կու զայ չարէն: Այս բոլորի պարճառը, որ համկերգի նման, Յակոբոս Առաքեալ կը յիշեցնէ իտնարիութեան հարցն է, որովհետեւ այդպէս ընելով ամբարբաւան կերպով կը յոխորբանք, երբ վաղուան մասին կը մշածենք այնպէս մը որ մեր ուզածը կրնանք ընել, առանց նկարի ունենալու որ ամէն ինչ Ասպուծոյ ձեռքին մէջ է: Կ'ուզենք գիբնալ, որովհետեւ կ'ուզենք իշխել կացութեան վրայ, այլ խօսքով՝ կ'ուզենք «Ասպուած» ըլլալ:

Ի վերջոյ, Յակոբոս Առաքեալ կ'ըսէ. «**Ու որ շիփակը գիբէ եւ չ'ըներ՝ մեղք կը գործէ**» (17 հմ): Բացաբրութիւններ գրուեցան ինչպէս ապրիլ քրիստոնէական հաւաքքը, կեանքը: Ուրեմն, հիմա որ գիբենք եւ չ'ընենք, մեղք կը գործենք: Այս արփայայփութիւնը ուիրշ բան չէ եթէ ոչ ամբողջական հնագանդութիւնը Ասպուծոյ պապուիրանին, Քրիստոսի հրաւերին, որուն ուշացում կարելի չէ ունենալ: